

Եթ գլխոյն մէջ, Աղուանը զրեթէ ընդ միշտ
այս վերջին բաժանումն ենց հնազանդ
եղան հայ կաթողիկոսին, մինչեւ որ դա-
դրեցաւ ազգութեան հետ՝ նաեւ կաթողի-
կոսութիւնը:

Հ. Մ. Պատութեան

† ՀԵՆՐԻԿՈՍ ԳԵԼՅԵՐ

◆◆◆◆◆

Հենրիկոս Գևորգի, նշանաւոր բիւզան-
դափոս և հայագէտ, անդամ բազմթիւ
կաճառներու և ընկերութեանց, յորս և
Հայկական Ճեմարտանին Արքոյն Դաշտարու,
իր մահուամբ ի սուք կը համարէ զիտա-
կան աշխարհը: Իր սիրտը, բարախումէ
զազրած, մի էր անկեղծ սիրով մը դէպ ի
թշուառ՝ և ինչպէս կը դաւանէ՞ հանճա-
րեղ հայ ժողովուրդը. իր միտրը, սրա-
թափանց, յաճախ լոյս սփուած է հայ ազգի
անցելոյն, ինչպէս նաեւ անոր այն գեռատի
անհատներուն վրայ՝ որ աշակերտելու կ'եր-
թային իրեն:

Կա ծնած էր ի Բնելին, 1847ին:

Դաստիարակուած գերմանական համա-
լսարաններու մէջ, իր ասպարէզը սկսաւ
դասահօսութեամբ հին լեզուներու և հին
ազգերու պատմութեան՝ ի Հայութէրէրգ և
ի Բազէլ:

1878ին նոյն մասնագիտութեանց ու-
սուցչապետ անուանուեցաւ Ենայի Համա-
լսարանին մէջ: Այնուհետեւ իր զարգմունքն
եղաւ գրական լուրջ գործունէութիւն մը,
որուն մահը եկաւ վերջ դնելու տարւոյս
յուլիս 11ին:

Այսն հայագէտը մնը ազգին մէջ մեծ
հաշակ ստացաւ՝ զիխաւորապէս չորս հե-
ղինակաւոր գործերով.

Դիցարանարին Հայոց, թարգմանուած
Հայերէնին՝ ի Հ. Ցովհաննէս Վ. Թորոսնե-
նէ, տպ. ի Վենետիկ:

Պատմութիւն Հայոց, թարգմ. ի Հ. Գ.
Վ., Գալէմբեարեաննէ, տպ. ի Վենետիկ:

Փատուու Բազանի կամ Աղրեանորութիւն
հայ հեղեցոյ, թարգմ. ի Հ. Ցովհ. Վ.
Թորոսնեննէ, տպ. ի Վենետիկ:

Արտապիթ բիւզանդական կայսրութեան
պատմութիւն, թարգմ. ի Մեսրոպ Վ. Տէր-
Մովսիսնեննէ, Էջմիածին:

Առաջին գործերը նուիրուած են բացա-
ռապէս հայկական քննութեանց. վերջին
գործը միայն՝ համարէտ ակնարկ մ'է բիւ-
զանդական ընդհանուր պատմութեան վր-
այ, ուր սակայն մեծ գովեստներ կ'ըն-
ծայէ Հայոց, երբ առիթ կ'ունենայ անոնց
ըրած ազգեցութեանը վրայ իտուելու: Այս
գործը, շատ փոքր՝ բանակով, հրատարա-
կուած է իրեւ ամրողացնոյ յաւելուած՝
Քրումագալիքի « Բիւզանդական մատենա-
գուութեան »:

Գելցէր հրատարակած է նաեւ Նիկոյ ժո-
ղովի հայրերուն անուանց բազմալեզուեան
բազմատական ցանկը՝ արեւելեան ըրբու-
տոնիայ ազգերու ձեռագրաց համեմատ, —
հետաքրքրական՝ Հայոց համար. բազմա-
թիւ զիտական յօդուածներ, ուղեւորու-
թեան տպաւորութիւններ, ուր հայ ազգին
նուիրած է այն սէրն և ցաւը, զոր իր
գամբանին վրայ՝ իրեն հատուցանելու ցա-
ւաի առիթը կ'ընծայէ այժմ՝ իր Հայկական
նեմուրամիին:

Խ.

Ա Բ Շ Ա Լ Ա Ց Յ

Ցամութ նրկիթ, նըրոխտ սիրով
Կողովութիւն քիզ, Արշալոյ:

Ոչ աստիրում համար ժակտիդ, —
Գեղիթ վարդէր երկնարոյ:

Ոչ զոյթերու, որոնք ծաղկանց խսկութիւն,
կը թուիմ յերկիսն ամսիւթեակամ մը զարու-
ցին մեզ համար քրթոյց տախի մը պաշտուած.
Ամազո՞ն մ' ես, պատերազմի զի՞ն աստիքած,

Խորհրդավաթից պայտարմերու մարդկութեամ,
իր Յոյսի ես զու, իր Գաղափարը յաղթակամ.

Վեհ քայլերգոյ արեգերը համայթ կը զոյսի
նըրուր խասանի մասներու ողի զարմակիթ վրայ,

Ցեղի մ' նոզուով, Արուսնեի շողիթ նետ
Գամ միշտ վայրի համայթ ամսութ միջացացմած. —
Դիտի հաւարին, որ իսոց ի սիրտ քու բազէկ՝

Ապ գըլորի գերեզման.

Հ. Կ. Տ. Աւազուն: